

ԹԱՌԱՍ ՇԵՎԶԵՆՔՈ

ԱԶԴԱՑԻՆ ԲԱՆԱՍՏԵՂՄ ՓՈՔՐ - ՌՈՒՄ Ա.Ց

Թառաս Շեվզենքո մեն քերթող է և արժանաւոր
նոյնպէս նաև լցուելու արտապայ հայրենի ահ-
մանացն յընդհանուր Ծրուպոյ :

ԷՄԻԼ ՏԻԿԻՐԱՆ :

Տներեր գետը ստորին կէս մասովը
կ'ոռոգանէ ընդարձակ և սպազմիր եր-
կիր մը . այս երկիրն՝ երբեմն ունեցեր է
ազատ կառավարութիւն կամ ինքնա-
վարութիւն . սակայն որոշ սահմանա-
դիմ երբէք չէ ունեցած, և ոչ ևս իրեն
սեփական անուն . Փոքր-Ծրուսաստան
անունը, կամ Հարաւային-Ծրուսաստան,
առնչական անուն է, յարաբերելով այն
մեծ տէրութեան, որ կը տիրէ այս աշ-
խարհքիս՝ երկու դարէ ՚ի վեր : Այս եր-
կիրն բնակչաց զիրար կապողը, առան-
ձին իրենց սեփական լեզուն է . պա-
ւեան բազմաբարբառ լեզուին մէկ ճիւ-
ղը, որով կը խօսին և միլիոն ժողո-
վուրդ որք ասկէ զատ չեն դիտեր ուրիշ
լեզու . սակայն այս լեզուն անդպիր լե-
զուաց կարգն է . գլորցաց մէջ մնաւք
չունի, ազնուական Փոքր-Ծրուսք, Ծրու-
սաց-Մեծաց լեզուաւ կը խօսին իրենց
տուներուն մէջ, պաշտօնարաններն և
զատաստաններն գարձեալ Ծրուսաց լե-
զուաւ կը վարին : Նիկոլայ Կոկոյ՝ հեղի-
նակն Մեռեալ հոգիր անուաննեալ վի-
պասանութեան, որ իւր այլ ևս շատ ար-
ձակ գրութեամբք մեծ պատիւ կը բե-
րէ Ծրուսաց մատենագրութեան, ազգաւ
Փոքր ուսւ է : Վերը զուրցածներէս
կրնանք հետևյանեւ, որ Փոքր-Ծրուսաց
լեզուն համեմատութեամբ մեծ Ծրուսաց
լեզուին՝ այնպէս է ինչպէս սոր Պաշտամովի
կամ՝ այլ անդպիր զաւառական հայերէն
մը համեմատելով մեր այժմեան գրաւոր
աշխարհաբարին . կամ այսպէս զուրցեամ
Դոսկաննեան լեզուին քով վենետիկ-
ցւոց խօսած իտալերէնը : Ահաւասիկ
Շեվչենկո նախահայր և նախադրիչ է
այսպիսի լեզուի մը, և արժանապէս ըն-
դունած է ազգային բանաստեղծի ա-

նունը և փառքն : Շեվչենկոյի լեզուն հա-
սարակաց Փոքր-Ծրուսաց խօսած լեզուն
է, գրուածոց նիւթը ազգային բանա-
ստեղծութիւնք . քաջադործութիւնք զիւ-
ցազանց Խազախսաց, Նկարագրութիւնք
հայրենի աշխարհին, բարձանց և դաշ-
տաց, և ալեորեալն Տներերի խոխո-
ջանք յաճախ կը լսուին նորա գրուածոց
մէջ . նորա երգոց զիւցազնուհիք Ու-
քրայինայ մրայօն և սեաշեայ զստերքն
են, և զորոնք խրատած, որոց պակա-
սութիւնքը լացած, որոց վայելուչ նկա-
րագիրը տուած միջոց, Շեվչենկոյի
գրիչւ աննման դեղեցկութիւն մը կ'առ-
նու և կը տիրէ ընթերցողաց սրտին
վրայ : Այս նիւթերուն վրայ իրմէ ա-
ռաջ ալ շատերը՝ եթէ ոչ դրած, այլ
երգած էին : Շեվչենկոյ զանոնք ամենքը
՚ի մի հաւաքերլով ՚ի լցոս ընծայեց երկ-
հատոր բանաստեղծութիւնք բոպգար
անուամբ, որ թարգմանի հայերէն Քր-
նարակար կամ Աշուղ ։ Եթէ Շեվ-
չենկոյ չժողովիք զանոնք, անշուշտ ա-
մենածախ ժամանակը կամաց կամաց
պիտի փնացընէր այն գեղեցիկ երգե-
րը, և Փոքր-Ծրուսաց ազգային բանա-
ստեղծութեան հետ՝ իրենց պատմու-
թիւնն ալ անկատար պիտի մնար : Շեվ-
չենկոյի այս հաւաքումը կրնայ զուրցուիլ
սկիզբն կամ պարագայ Փոքր-Ծրուսաց
ազգային պատմութեան : Բանաստեղ-
ծիս մեծ յարգը միայն հաւաքերլուն վր-
այ չէ, այլ մանաւանդ զանոնք իւր գե-
ղեցիկ հանճարով կոկելուն և նմանատի-
պները գրելուն վրայ է . վասն զի Շեվ-
չենկոյ հնոց պարզ լեզուն, և մոտաց նա-
խատիպ վայելքին վրայ իր վառվրուն
հանճարով մեծ չնորնք և լցոս աւելցու-
ցած է, որով առ հասարակ ընդունելի

և իմանալի եղած է ուամկաց և զիտնոց , հմտոց քերդողական արհեստին և ան-
գպիր կարգալ գրել չգիտող գեղա-
ցոց : Առ հասարակ ամէն Փոքր-Ռու-
սիացի մեծ սիրով և յարդութեամբ
կ'արտաքերէ բանաստեղծիս անունը .
չկայ և ոչ մի գեղացի , որ գոնէ Ենիշեն-
քոյի քանի մի երգերը , զրոնք ինքն
Ծունքա (Մտածութիւն) կ'անուանէ ,
բերնուց չգիտնայ : Այս Ծունքաներուն
այսպէս գերիչ և ամփիչ , և առ հասա-
րակ ամեննեցուն սրտի , մուտց և լեզուի
վերայ տիրելուն զիսաւոր պատճառը՝
իրենց նախնական պարզութիւնն է , և
այս պարզութեան անոնց վրայ այնպէս
ազդող ըլլալուն զիսաւոր պատճառը ,
անշուշտ գրողին գեղացւոց ծնունդ ըլ-
լալն է , և միանգամայն , բարեբաղդա-
բար զուրցեմ , զասական կրթութենէ
ազատ մեծնալը : Եթէ սովորական զա-
սական (Classique) կրթութեամբ կա-
պուէր կաշկանդուէր հեղինակիս գրի-
չը , անշուշտ այժմ պիտի չզգային ըն-
թերցողք , աղատ հանճարոյն կենսա-
կան ազդք : Ենիշենքո հուռ աշակերտ և
արձագանդ մի է ներշնչման և զգացո-
ղութեան . նորտ ստեղծագործ հանճա-
րը ինքնին կը բացուի . հին բանաստեղ-
ծութեան ծաղիկները , ամբարեալք 'ի
միտ նորա , խոր արմատներ կ'արձը-
կեն , իբրև 'ի վերայ արդաւանդ հողոյ ,
որը ապա յեռուցեալք 'ի ճառագայիմից
կենսասոու հանճարոյն՝ կենդանածա-
ղիկը և կենսաբորզողք . կ'ընձիւղին քան
զիինո շատ աւելի պայծառ և գեղա-
նի : Ճիշդ է նմանութիւնն , նոյն հնոց
ծաղիկներն են , նոյն հնոց լեզուն և
զարձուածք բանից , յար և նման կը
գանճնք Ենիշենքոյի երգոց մէջ , այլ
անհամեմատ աւելի գեղեցկացած : Ե-
թէ բոլորովին տարօրինակ չերեկի հա-
մեմատութիւնն , կը համարձակիմ զուր-
ցելու՝ որ ինչպէս Հոմերոս , իլիակա-
նի և Ոդիսականի հեղինակը , 'ի մի
հաւաքելով յունաց հին երգերը , ամ-
բողք երգարան մը սարքեց գիւցա-
զանց քաջագործութեանց 'ի զմայ-
լումն և 'ի խրատ ապագայից , նոյնը

ըրած է և Շեվչենքո վասն Փոքր-Ռու-
սաց :

Ա.

ինչպէս կանիսեցի զուրցեցի Ենիշեն-
քո լոկ ժողովրդական երգիւ չէ , այլ
բանաստեղծ կամ քերդողահայր ամ-
բողջ ազգի մը . այս պատճառաւ նորա
անձը , կերպով մը մազնիտ զարձած է ,
և իրեն կը քաջէ բոլոր Փոքր-Ռուսաց
որտերը . և որովհետև արդէն այդ սըր-
տերը միով լեզուաւ իրարու կապուած
են , այդ հասարակաց կապը կը տանի
զնոսա դէպ 'ի Ենիշենքո , որ կերպոնն է
ազգութեան իւր Քոպզարով : Այս զըր-
քի մէջ բանաստեղծս համառօտ պա-
տռուէր մը գրած է , որով կը յանձնէ
որ մեռնելէն վերջը մարմինը թաղին
Ծներերի եղենքը բարձրացած խորհըր-
դական բլուրներէն մէկուն վրայ .

Թաղեցէք զիս , մեռնելէս վերջ
Լայն արձակ դաշտի մը մէջ .
Զի գերեզմանս պէտք է ըլլայ
Յիմ սիրական Ռուբայինա :
Դաշտեր երկիր ցորենաբերեր
Ծներ ծընեբերն , նորա թըլմիեր
Թողլ տարածուին իմ չորս զին .
Խուսովք գետոյն պէտք է լըսուին :

Արդեօք այս մի պարզ փափաք է , մայ-
րենի երկրին ծոյն հանդշելու , շրջապա-
տեալ 'ի հայրեննեաց , 'ի քուն յաւիտի-
նական : Աչ . այլ կը նախագուշակէ բա-
նաստեղծս որ իւր անունը քանի երթայ
պիտի մեծնայ , և իւր գերեզմանը , հա-
սարակ մահկանացուաց շիրիմներուն
պէս աննշան և անհետք պիտի շկոր-
պւիք . գրած է արդէն ինքն . « Իմ կե-
նաց պատճութիւնս , պիտի զրաւէ ժա-
մանակին , իմհայրենի աշխարհիս պատ-
մութեան մէջ նշանաւոր էջ մը » : Զը-
սխալեցաւ Ենիշենքո , ճիշդ է մտածու-
թիւնը : Այսօրուան օրս արդէն անցաւ
Եներորդ տարին մահուն . նորա գերեզ-
մանը գրեթէ ուխտատեղի մը գարձած
է համօրէն Փոքր-Ռուսաց համար : Եթէ

Հայ ճանապարհորդ մը , փոքր 'ի շատէ ազգային դպրութեան տեղեւոկ ունենայ քաղց , օտար ափունքներէ , հայրենեաց հողը կովսելու . Այլրարատայ դաշտերը պտըտելու . անշուշտ կը փրնտոէ կը գտնայ հայ դպրութեան նախահօր Ս . Մեսրովկ ճգնազդեաց վարդապետին գերեզմանը . կը վերանայ մտքն , և կը թռչի հազար հինգ հարիւր տարի առաջ , կը կերպաւորէ աշքին առաջ , անշուշտ իւր երևակայութեան համեմատ , այն հոչականուն անձը , որ բաց 'ի անձին սեփական յատկութիւններէն , ինչպէս են ճգնազդեաց կեանք և սրբութիւն , որք բաւական են զգայուն սիրտ մը շարժելու և իրեն զրաւելու . կը կերպարանէ զուրցեցի այն անձը . որ կրցերէ միլիոնաւոր ազգ մը , յանդպրութենէ 'ի ըստ դպրութեան բերելու , 'ի խաւարէ անդիտութեան 'ի դիտութիւն ճշմարտութեան : Եւ եթէ ճանապարհորդս ունենայ տեղեկութիւն , մեր ազգային գանձարանին , այն է Շարակնոց երգարանին , անշուշտ կը միմնէչ , երանելի ապաշխարութեան վարդապետիս սրտաճմիկ և ոգեշունչ տողերը .

« Ծով կենցաղոյս հանապազ Զիս ալէկոծէ ...
Դարձո զցասումն քո 'ի մէնջ ...
Թոյս իմես դու Տէր ... և այլն »

Բայց ինչ որ մեր ազգին մէջ կ'ընեն անհատք , պատուելով զիշատակս Մեսրոպայ , Փաքր-Ռուսք առ հասարակ մինչև յետին աղքատը կ'ընեն , պատուելով զիշատակ և զգերեզման իրենց բանասանդին թառաս Շեշենքոյի : Չուրտեղ չէր ուրեմն նորա իրեւ սիրելին յԱքրայինա թաղուելու փափաքը : Անպակաս է Շեշենքոյի գերեզմանին քովեր այցելուաց բազմութիւն : Մինչդեռ գարնանային արևուն ճառագայթ ներն կը հալեն Փաքր-Ռուսիոյ բարձանց սառն ու ձին , նորաձեւ աշխարհիկը շէն ու զուարթ ուխտաւորք , կը ժովովին Ռաքրայինայ ամէն կողմէն Շեշենքոյի թաղուած բլրակին ստորոտը , ամ-

բովզ օր մը հոն կ'անցընեն . խումբ խումբ կը շարուեին կանանչագեղ գետնին վըրայ , մաքրու օդին մէջ կ'ընեն իրենց սակաւապէտ ճաշիկը , եղբայրաբար խօսակցելով իրարու հետ . վերջը ամեն ուխտաւոր իւր ազատ երեսակայութեան և ախորժակին համեմատ՝ կ'երգեն բանաստեղծիս բազմաթիւ գեղեցիկ երգերը , զարնելով միանգամայն իրենց պանտարան քնարը :

Մոտաւոր դարերուա անցից մէջ , նման յիշատակութիւն մը չենք կրնար գտնել , բանաստեղծ մը միլիոնաւոր ազգին սրտին խորելը ազգելով կ'ողեւորէ զնոսա . անհրահանգ շինականք , բերնոց երգեր կը սորվին , և յախուռն բազմութեամբ կը մեծարեն երգչին յիշատակը՝ սրբոց և սրբատեղեաց արժանավայել ուխտագնացութեամբ :

Ուքրայինա անունը կու տայ բանաստեղծ՝ ոչ միայն Ճներեր գետոյն աջական ափանց վրայ դտնուած դաւառներուն , ինչպէս Քիեվին Փոտոլիոյ և Վոլինի , այլ նաև 'ի ձախակողմեան ափանս Ճներերի , որոյ գեղացիք ամենքն Փաքր-Ռուսաց բարբառով կը խօսին :

Ուքրայինա երկիր մ'է , որոյ բնական զարգացումներակով մը ընդհատուած է . վասն զի դիցաղանց ազատութեան դարչն ենեկուիք , գերի ընկած է նոր իշխանութեան ներքեւ : Տիրող և տիրեալ ազգերուն միայրութեան մեծ արգելք մը չկար , զի բառ կրօնի և ըստ ազգութեան ևս գրեթէ նոյն են , բայց թեթև տարբերութիւնն բարբառոյ՝ չի կրնար ցայսօր բոլորովին մարելու Փաքր-Ռուսաց սրտին մէջ անցելոց յիշատակը . կը սիրեն նորա իրենց բարբառոյն հետ , նոյն լեզուով գրուած դիցաղանց քաջագործութիւնքը , որով կ'անմահանայ զըռողն :

Այս ազգին դիցաղանց դարը ԺԶէն սկսեալ կը հասնի մինչև ԺԷկ էկսը : Ճներերի աջակողմեան ափանց վրայ տիրողն Լեհացիք էն : Քողաքը (Խազակպք) կամ Փաքր-Ռուսք , իրենց վերայ տիրող ազգին դէմ ունեցած անհաշտ ատելու-

թեան պլատնառաւ, շատ անգամ ապղսու տամբելով գլուխ կը քաշէին . այս ապրստամբաց գլխաւորներն նոցա զիւցազոնքն կը համարուին, որոց յանդուդն ձեռներիցութիւնք Քոպղարք կամ Ալուգը կ'երգէին :

Այն միջոցներուն, համարեա թէ երկու գոր, անսպառ էին աղբեկք ներշնչանց . Ենիշենքոյի ժամանակակիցը այս զիւցազանց պատմութիւններն, դեռ ևս կենդանի ծերոց բերնէն կարենային առատապէս քաղելու :

Եւրոպայի բոլոր աղդաց զիւցազանց գորը, աղդաց հեթանոսութեան կամ կուապաշտութեան ժամանակներն կ'իյնայ . բայց Փոքր-Ռուսաց վերջին զիւցալունքը այնպէս գերազանցեցին որ՝ մնուցնել տուին զառաջինները, Համառօտեմ հոս վերջին դարերուն Ռուքրանիսայ անցքերն, որով կանխաւ զրուցածներուն ընթերցողն ինքնին իրաւոնք կու տայ, փողաք կամ խաղախք որք են ևս Փոքր-Ռուսաք կամ Ռուքրայինացիք, իրենց անուանը հետ և որիշ աղդութիւն՝ ՚ի թուրքաց կամ ՚ի թաթարաց ստացած են . Ռուսաց քրոջաք բառը թուրքաց խազախ բառն է որ կը նշանակէ ազատ պատերազմող, թենիւազէն զինուոր franc-tireur : Առաջին անգամ՝ ի պատմութեան յիշուեցան Քոզաքը երբ թաթարք արշաւելով՝ ՚ի թուսաստան կ'ուզէին տիրել հարաւային թուսիոյ, գլխաւոր զրութիւնքն հաստատելով Դրիմիթեակազչոյն մէջ : « Ի Պաշտպանութիւն Ա . Խաչին ընդդէմ անհաւատից », վեր ելան նոր տեսակ խաչակիք . այս խաչակրաց շատերուն վախճանը ուղղել նպատակէն կը խոստուէր :

Սրգա ընկերութիւններ կը կազմէին Սիյի անուամբ. անգամակցութեան համար բաւական էր երգնուու հաւատարմութիւն Ա . Խաչին, և այս պարզ երգման ձեւն ալ կ'երևայ՝ որ անդամք կը կապուէին իրարու. հետ կերպով մը հոգերու ուխտիւ : Այն ուխտիւն հետեանք կամ գործնական մասն էր, արշաւել անհաւատից վրայ, ձեռքէն եկած չա-

րութիւնն հասցընել նոցա . այրել և աւանել նոցա քաղաքներն և ազատել նոցա ձեռքէն զերեալ եղբայրները . իսկ իրենց մէջ ազատութիւն և հաւասարութիւն էր լինակաստար : Երբ պէտք ըլլար կամ հաճելի արշաւանք մի ընելու, Տներեցի ստորնակողմերը ձևացած բազմաթիւ կղզեաց մէկուն մէջ ժողով մը կը գումարուէր, ուր ամենքն ունէին ազատութիւն խօսելու : Այս խառնամբով մողովին մէջ, ճարտարախօսն որ աւելի որոշիչ և փորձ կ'երևար, ժափածայն կը ընարուէր զլուխ և առաջնորդ բովանդակ խմբին . աշունզերն հետերնին կ'ընկերէին արշաւանց . գործը ՚ի զլուխ ենալէն վերջ, առաջնորդը կ'ըլլար հաւասար իւր զինուորակցացը : Քաղաքարնակ քողաքք ևս ունէին կառավորութիւն մի նման Սիյի և, բայց ոչ անոր պէս անկայուն . հարիրապետուրեան անուամբ խումբեր կը ժողովին, որոց շատերուն միանալով՝ գունդ կը կազմուէր, և սոցա առաջնորդներն Աթաման կը կոչուէին . մեծամեծ պարագայներու միջոց, երբ այս գնդերն ՚ի մի կը ժողովուէին, Աթամաններէն մէկն ընդհանուր սպարապետ կամ զօրավար կ'ընտրուէր քրոջուիչ անուամբ :

Ահաւասիկ տեսական ուրուազիծ մը հասարակագետութեան Ամանց մտացածին կամ ոսկէցարեան կառավարութեան կերպը, կարծես յարդիւնս եկած կ'երևայ՝ ՚ի ժօդ դարու՝ Փոքր-Ռուսաց գեղեցիկ գաշտաց վերայ : Այլ մը տացածինէն յիրականը ո՞րչափ ընդարձակ միջոց կայ : Խոհականութիւնն և ուղղի բարոյական, բաւական է և իցէ կառավարութեան մը յառաջադիմութեան . բայց եթէ անոնց հետ կից չունենայ ոյժ պաշտպանելու ինքզինքն դըրացեաց գէմ, շատ անգամ անոնց կեր կ'ըլլայ : Եթէ Ռուքրայինայ կառավարութիւնը աւելի հաստատապէս կեղրոնացած ըլլար՝ ՚ի մի կէտ, կամ այժմեան տէրութեան հանգանց գեղեցիկ գեղեցիկ գուշականը անշուշտ իւր ազատութիւնը չէր կորսնցներ : Այս ևս պէտք է աւելցնելոր՝ երկրին ախարհագրական զիրքն ևս՝ շատ անկայուն

էր . չունէր որոշ ստհման , ունենալով զրացի երեք իրմէն աւելի զօրեղ պետութիւնք թուրք , կեհք և իրուաք :

Պատերազմեցաւ Ռաքայինա մինչև յցեափին շունչ իւր անկախութեան վերայ , ունենալով առաջնորդ Պոկառան խմբնիցքի հեթմանը , քաջակորով զօրավար և խորագէտ քաղաքավար , որ ամենայն ջանք՝ 'ի գործ դրաւ , ոտնակոխ ըլլալու ՚ի լեհաց . գունդ մի թուրք ևս կրցաւ առնուլ թիկոնք , որ պատերազմեցան խմբնիցքի դրօշոց տակ : Սակայն և այնպէս հարկ եղաւ հզօրագունին տեղի տալ . ընկան բոլոր աջակողմեան ափունք լեհաց ձեռք Ռապէս զի ճախսակողմեանին ևս նոյնը շատառահի , պէտք էր որ Ռաքայինա իրին հաստ թիկոնք պատրաստէ : Ըստ իրին զարմանալու է իրաւ , որ Փոքր-Ռուաք , իրենց ազատութիւնը պաշտպանելու համար , համազգի և քրիստոնեայ լեհաց դէմ , Տանկաց կ'ապաւինին , բայց եթէ ընթերցողը փնտուէ կը գտնայ պատճառը : Նուանեալ ազգք շատ անգամ առհարկէ , կը համակամին իրենց վիճակին և բաղդին , և 'ի վերջէ կամաց կամաց աջակից կ'ըլլան նուանողաց , եթէ միայն այդ նուանումը պատերազմական օրինօք ըլլայ . իսկ եթէ նուանեալը լիկումն և հարստահարսութիւն իրեն՝ 'ի նուանողաց , մանաւանդ՝ 'ի կրօնականս և արհամարհութիւն՝ 'ի հոգեկանս , ոչ տարեաց շարք և ոչ պարագայից փոփոխութիւնք կրօնան ննջել 'ի նուանեալ սրտից՝ վրէժմնղբութեան ողին :

Պատմէաց զուրցածին նայելով Փոքր-Ռուաք յունագաւանք , 'ի կաթողիկեայ լեհաց շատ արհամարհութիւն և նուաստութիւն կրած են : Թուրք նոյն և թաթարք՝ թէպէտ ժամանակ ժամանակ խժական երեցած են լիկելով կեղեքելով տիրած ազգերը , այլ 'ի կրօնականս միշտ թոյլտուութիւններ ըրած են . 200 տարի տիրած են Ռուսաստանի , սակայն երբէք կրօնական հալածումն չեն հանած :

Խմբնիցքի չորս կողմէն նեղը ինկած , թուրքերէ աւելի պատշաճ քատեցաւ

վերջապէս Ռուսաց պաշտպանութեան ապաւինիլը , և այս խորհուրդը առաջարկեց Քողաքաց , միանգամայն այս մասնաւորութիւնն ևս յիշեցուց որ՝ մի և նոյն էր կրօնքնին Ռուսաց հետ , և երկրորդ թէ երկու ազգացս մէջ միայն լեզուի տարրերութիւն կար , այս ևս ոչ սաստիկ . Ռուսաստան նոյն միջոցին , այժմեան ընդարձակածաւալ և ահաւոր պետութիւննը չէր . Խմելնիցքի չկրցաւ նախատեսել , պաշտպանութենէն վերջը , յետ ժամանակաց գալիք տիրապետութիւնը . Ռուստի 1654ին , Փոքր-Ռուսաստան Ռուսաց մեծաց պաշտպանութեաններք ինկաս հետևեալ պայման , ներով , առանձին հրովարտակի վերայ դրուած . գլխաւոր պայմաններն էին որ նեղքին կառավարութեան պիտի շխառնուէր Ռուսաց տէրութիւննը , Ճեթմանք և այլ ուրիշ կառավարք 'ի փոքր Ռուսաց պիտի ըլլային նոյն հին կառավարութեան ձեռվով :

Յայսնի է մարդկային բնութեան անյագութիւնը . պաշտպանութեան յանորդեց ակրապետութիւն , կամաց կամաց չերմանից և վոլովից յաջորդեցին Մոլովլ պաշտօնատեարք : Այսի Քողաքներն , Տներերայ եղեգնուտ կղզեաց մէջ , գրեաթէ անմատչելիք , գեռ 400 տարի ևս զիմացան . Մեծն Պետրոս յարդեց նոցա ազատութիւնը . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին : Յազատասէր Քողաքաց հարիւրաւոր հոգիք գիշեր մը իրենց թեթէն նաւակներով թողլով իրենց հարց աշխարհնիքն . կատարինէ թ . խապան նուանեց . որով Փոքր-Ռուսաստան եղաւ մարզ մը մեծ աշխարհնին :

Տներերն մեջ Տրայանու պարագաց մօտ . այս երկու գաղթականութիւնք մինչև ցայսօր պահած են իրենց հարց լեզուն և կրօնքն :

Տներերն մեջ Տրայանու պարագաց մօտ . այս երկու գաղթականութիւնք մինչև ցայսօր պահած են իրենց հարց լեզուն և կա:

ւասարութեանտեղալինուականութիւն
և գերութիւն, քբան սրտարեկ. զար-
գացումն ընդհատեցաւ, պտղաբեր եր-
կրին վաճառականութիւնն անցաւ Ռու-
սաց և Հրէից: Ծնդհանրասպէս առև-
տուրն այս ժամանակ կ'անցնի այլրոց,
երբ յետինք քան զառաջինս ըլլան յա-
ջողակը և զարդացեալք մորգ: Այլ հոս
ընդհակառակն կը տեսնանք. Փոքր-
Ռուսք, 'ի մեծ անուաննեալ Ռուսաց շատ
առաջ սկսեր էին վարժիլ գիտութեամբ,
և ձեռնամուխ ՚ի բարձրագոյն մակա-
ցութիւնն . Քիեվի Աստուածարանու-
թեան տկագեմիայն, շատ ժամանակ
մի միայն բարձրագոյն գիտութեանց
աղքիւր և տեղի էր ընդ մէջ Սպիտակ և
Եեւ ծովուց: Թուահամարը երկար
ճառախօսութենէ աւելի պարզ կը բա-
ցայատեն այս խնդիրս. Չեռնիկով գա-
ւառին երբեմն 37 կ զպրոցաց տեղ այժմ
միայն 263 հատ կայ: Գերեաց ազա-
տութենէն վերջը, պէտք էր որ չարը
դարմանուէր և զպրոցաց թուոյն հետ
զարդացումն ըստ ամենայնի ծագէէր.
բայց աւազ, շատ անդամ ընկերական
և ազգային խնդիրն այնպէս իրար կը
խառնուին՝ որ չարին պատճառը մէջտե-
ղէն վերնալրով հանդերձ, արդասկը կը
շարունակուի:

Ռուսաց Մեծաց (Grande Russie) գե-
ղացիք Զիւսրվօյի¹ մէջ չկրնան իրենց
պէտքը բացատրել, պաշտպաննել, խոկ
Փոքր-Ռուսք, որովհետեւ զիւսրվօյին
մէջ խօսուած լեզուն հազիւ կը հասկը-
նայ, թող խօսելը ու վիճելը, այս պատ-
ճառաւ հարկ կ'ըլլայ որ լուսութիւն պա-
հէ. այս և ասոր նման ուրիշ պատճառ-
ներ՝ մեծապէս արգելք են այդ ժողո-

1 Զիւսրվօյ. գերեաց ազատութենէն վերջը, այս
ժողովներն սկսան գումարուիլ, աերութեան
հրամանաւ, ամէն գաւառին գլխաւոր քաղաք-
ներուն կամրաժիններուն մէջ (district յէզձն)՝
ուր ամէն կարգէ անձնու ժողոված, իւրաքան-
չիւր աեղեցաց պէտքը կը յայտնէն, կը խօսին և կը
վիճնէն, և հասարակաց քուէարկութեամբ ու-
րամանթեամբ ձայնից հասարակութեան պէտ-
քէրը կը հոգացուին, հանապարհներ շինելով,
դպրոցներ, հիւանդանոցներ բանալով և այլ:

վերդեան զարդացման և յառաջադի-
մութեան, և ոչ բնութեան պակասու-
թիւնք: Շատ են թէպէտ սոցա մէջէն
ենող անուանի ուսումնականներ, բը-
ժիշկներ, և այլն, սակայն մեծաւ մա-
սամբ բիրտ, թոյլ և գտառարկակեաց
մարդիկ են: Այդ ժողովրդեան՝ բուն
իրեն սեփականը միայն լեզուն կայ, և
յայցմ մասին փոքր-միուսք կրցեր են ա-
զատ արձակ, 'ի հնուց շարունակաբար՝
զանցեալն ներկային կցելըվ՝ ցուցընել
ազգին ինչ հոգւոյ տէր ըլլալն, և գա-
ղափարաց զարդացումն . մօտ ժամա-
նակներս շատ մը գրիչք, ընտիր գրուա-
ծովք, հայրենի սամիկ կարծուած լի-
զուն յարդի ընծայեցուցին, որոց մէջ
նելիքն ու առաջին տեղին ունի, իր
մեծ հանճարովն, և թշուառ կենազն և
վախճանով:

Բ.

Ծնաւ թառաս Շեվենիքո 1814ին
Քիեվի գաւառին գիւղերէն մէկուն մէջ.
իւր աշխարհն բայն իսկ, նորա համար
մեծ անբաղդութիւն էր. և ժամանակ
անցնելէն վերջը հասկըցաւ թէ ինչ էր
գերի և գերեց որդի ըլլալն: Քիչ ժա-
մանակէն մայրը մեռաւ, հայրը եր-
կրորդ անդամ կարգուեցաւ, տաժա-
նելի կենաց աշխատակից մի բերելու
դիտմամբ. վասն զի հինդ փոքր տղայք
նայիլ մեծցընելն էրիկ մարդու համար
շատ ծանր էր. բայց գիտէր որ տանը
մէջ իւր զաւակաց ոչ մայր այլ մօրու մը
կը մոցնէր: Բիրտ և անիրաւ կինը, շատ
գէջ կերպով վարուեցաւ. տղայոց հետ.
և որովհետեւ թառաս արդարադատ ըզ-
գացմամբն կը հակառակէր մօրուին ա-
նիրաւութեանց, այն պատճառաւ չա-
րակրութեանց մեծագոյն մտնն նորա
բաժին կ'եննէր: Մօրուն զթառասիկ
տնէն հեռացնելու համար, բրդում մը
հաց ձեռքը տուած, բոլոր օրուան ճա-
շիկ և ակրատ, հորթերն և խողերն ա-
րածելու կը զրիէր. ամբողջ օրերը կ'ան-
ցընէր Շեվենիքո կապուտակ երկնքին

տակ, կանանց դաշտերուն մէջ, օրուան շրջն կանաչագեղ բլուրներուն չուփին ապաւիներով կ'անցնէր. ականչները կը մարմաշէին հովքն. ծածանեալ խոսերուն ձայնով, մատաղ երևակայութեան վերայ կը տպաւորուէր հայրենի աշխար հին պարզ և բնական գեղեցկութիւնը. վառվրուն երեակայութիւնը կ'աշխատէր սորվիլ, իմանալ զիտնալ, այլ չկար մէկը որոյ հարցնէր, օրինակի համար թէ ինչ կայ այս աշխարհէս անդին. աւելի պարզ բան մը, ինչ այդ կանաչագեղ գերեզմանաց բյրակներէն անդին. նորա համար այս երկու հարցմունք իրարմէ զանազանութիւն չունէին. միտքը դրած էր որ աշխարհս երկրթէ մեծամեծ սիներուն վերայ կեցած է, որոնք տեսնալու համար կը յոդնէր կը քրտնէր բարձանց ծայրերը եներով, մատղաշ վիզը կ'երկնցընէր այսդին այնդին կը նայէր. և ուրիշ բան չէր տեսնար, բայց եթէ կայնած բյուրին նման ուրիշ բյուրներ, ցրիւ ցանուած Ուկրաինայ մէջ, որոնք հեռուն հեռուն, հորիզոնին վերայ, կապոյտ երկնքին հետ կը միանաւ. յին և ացքէ կը կորսուէին :

Ո՞ւր է աշխարհքիս ծայրը, հարցուց ինքն իրեն օր մը. — և մեր հնդամեայ փիլիսոփան որոշեց որ երթայ գտնայ, ու ճամբայ ելաւ. քալեց քալեց յոդնեցաւ. մոտաւ արեգակը. միսաւ միթնիլ. բարեբաղդաբար հանդիպեցան ծահօթ գեղացիներ և զիտառաս հօր տունը դարձոցին. կը պատմեն օր հայրը մեռնելուն ժամանակ, անկողնին քով ժողոված էր տղաքը, վերջին անդամ զիրենք օրհններու. և ձգելու աղքատին ժառանգութիւնը նոցա մէջ բաժնելուն միջոց, զիտառաս անբաժին կը թողուզութիւնը որ նա սովորականէ կարգէ դուրս մարդ մը պիտի ըլլայ. կամ շատ բարի և մեծ կամ շատ անպիտան. երկու պարագայիս մէջ ևս, աւելորդ է նորա ձգել. — աղքատին բաժինս : Հօրը վախճանիլէն վերջը, մօրուն աւելի կը սկսի անիրաւիլ, և որպէս զի բոլորովին աղտատի թառասի ձեռքէն, ափրացուի մը քով կարգալու կը դրէ գիշերօթիկ:

Փօքրիկ տղայն, փոխան քանի մը դա, սերուն, գերւոյ մը պէս կ'աշխատէր զի. նով տիրացուին դիմաց. լսան այն էր, որ միակ չէր, ուստի ձեռքէն եկած խաղերն կը խաղար տիրացուին՝ ընկերներուն պարագլուխ կեցած : Երկու տարուան միջոց այցպիսի տարօրինակ գաս, տիարակութեամբ ալ կրցաւ Ծէվշենքո կարգալ գրել և քիչ մ'ալ թուաբանութիւն սորվիլ, եկեղեցւոյ մէջ կ'երգէր, եթէ աղքատ ննջեցեալ մը պատահէր, զմանը վերև ասզմու քաղողը մեր տիրացու Շեվշենքոն էր, ձեռքն ընկած քանի մի քորէկով կապարդրիչ և թուղթ կը գնէր և մեծ ախորդակով նկարչութեան կը պարապէր : Թերևս գոհ կը մնար Շեվշենքու այս միակերպ կեանքէն եթէ տիրացու վարժապետը ամարդութեան ծայրը շըհանէր և կտոր մ'ալ քիչ խմէր. Շեվշենքո ինքնագիր կենա սագրութեան մէջ կը զուրցէ, որ այդ բիրտ գինովին՝ անիրաւ բռնութիւններն այն աստիճանի ազդեր են սրտին վերայ, որ մինչև իր կենաց վերջերն սաստիկ ատելութիւն կը զգայր ամեն տեսակ բռնութեանց դէմ: Թառասի ճարը հատած, տեմալով օր մը որ տիրացուն գինով անզգայ պառկեր է, կերած ծեծերը շահով հնդերձ թափելով տիրացուն գլխուն, գիշերով կը փախչի, բնաւ շդառնայու գիտաւորութեամբ. երթալուն միջոց չի մոռնար հետն առնելու տիրացուն գոյնզգոյն ներկերով զարգարուն պատկերազրդ դրբուզը, զոր Շեվշենքո անգիւտ գանձ մի կը համարէր, և շատ ժամանակէ ՚ի վեր անոր ացք ձգած էր: Արդեօք այս գողութիւնն օրինաւոր և իրաւացի համարելով ըրեր է, թէ փորձութեան սաստկութիւնը խացուցեր է խոզին ականչներու, ինքն խակ Շեվշենքո շիկնար մեկնել. իրականու այս է. որ մինչև այն ատեն ստացած բարոյական կրթութեան նայելով, մեծ գովեստի արժանի է, աւելի մեծագոյն յանցանց մէջ չիննալուն համար :

Գող և փախստական թառասիկին փափաքը այն էր, որ նոր վարժապետ

մը գտնայ և նկարչութիւն սորվի .
փնտուածը շուտով գտաւ , զարձեալ
առաջնոյն պէս գեղի տիրացու մը :
Մտաւ քովը՝ ջուր կրելով ներկերը պատ-
րաստերով , երեք օր սաստիկ աշխատե-
ցաւ . վերջապէս հասկըցաւ որ վարժա-
պետը բան սորվեցնելու միտք չոնի :
Ուստի չորրորդ օրը ելաւ ուրիշի մը քով
գնաց , այլ այս յետինս մօտակայ գեղե-
րուն մէջ մեծ համբաւ ունէր , նկարած
հոգեսր պատկերաց պատճառաւ . եր-
ջանիկ կը համարէր զի՞նքն թառաս եթէ
կարենար մեծահամբաւ վարժապետին
զիտութեան փոքրիկ մասն ունենալն :
Մտքէն սկսաւ երդութնալ որ համբե-
րութեամբ տանի ամենայն նեղութեց ,
և կատարէ ի՞նչ որ վարժապետն պա-
տուիրէ այլ ի՞նչ ձիւն թափեցաւ խեղ-
ճին զիտուն՝ երրոր մեծահանճար նկա-
րէց զիմացն առնելով փոքրիկ թառա-
սը՝ նայեցաւ ձեռքերուն վրայ , և ձախ
ձեռքին վերայ փոքր խորութիւն մը տես-
նալով , յայտնի որոշեց որ՝ նա չէ թէ
պատկերահան , այլ և ոչ ատազադործ
և կամ քարակոփ ըլլալու յարմարու-
թիւն ունէր : Լոտրեցաւ խեղճին սիր-
ուր , յուսահատեցաւ , ուրիշ ճամբայ
չգտաւ բայց եթէ վերատին դառնալ
ծննդեան գեղը և ըստ չոմերական ա-
սացուածոյն՝ լինել հովիւ անմեղ հօ-
տին , և կարդալ իւր պատկերազարդ-
գիրը : Այս կեամին ևս երկար չքշեց .
Քիչ վերջ գեղապետին խոհակերոցն մը-
տաւ պնակներն լուալու , անկէց անցնե-
լով գեղին տիրոջ տունը սկսաւ քողա-
չորի պաշտօն վարել : Գողաշօք բառին
տառական թարգմանութիւնը փոքր քո-
ղաք կը նշանակէ . իսկ պաշտօնն լե-
հաց հնարք է , յորոց և մուռ կալուա-
ծատեարց ևս անցաւ սորութեամբ :
Այսինքն է , Ուքրայինայի փոքր տղաքը
կ'առնուին իրենց տուները , կը հա-
գուեցնէին ըստ տարազու հայրենեաց ,
և խեղճատակի պաշտօն վարել կու տա-
յին , պարել , ցատկել , երգեր երգել .
և այս իրենց ցնորական և յիմար հա-
ճոյից՝ անուն կու տային Պաշտպանու-
թիւն ազգուրեան Ուքրայինայ : Շեվ-

չե՞րոյի տէրը ոռուացեալ գերմանացի
մէջ , և զոհ կ'ըլլար կայսեցնելով՝ զնա
գաւթին մէկ անկիննը՝ որ պէտք եղած
ժամանակ ծխամութիւնները , որ չէր
պակսեր , վերսուին նկարչութեան սկը-
սաւ . և զարձեալ մեծ ախորժակով
մտիկ կ'ընէր քոպզարներուն երգերը
և ծերոց պատմութիւնները , քողաքաց
քաջութիւնք ընդդէմ հարստահարիչ
լեհաց : Անուշու այս միջոցներուն , ա-
ռանց իսկ թերեւս մանաւոր մտա-
դրութեան՝ շատ մը նիւթեր հաւաքեր
է Շեվէնքո , վերջը զրելու գեղեցիկ և
սրտագին երգերուն :

Միակերպ ճանապարհորդութիւն կ'ը-
ներ Շեվէնքոյի տէրը , ՚ի Քիեվ , ՚ի
Վինա և ՚ի Փոլժավա , քողաչոքն ևս
միշտ անրաժան կառաց դիմացը նստած
կրակատուութեան և ջրաբերութեան
պաշտօնիւ : Ուր որ համնէին հանգոցց-
ներուն մէջ , թառասի աչքերն միշտ
պատերուն վերայ էին , որք գրեթէ
միշտ ծածկուած կ'ըլլան քաջաց և դիւ-
ցաղանց անարուեստ պատկերներով .
զորս երբեմն կ'օրինակէր , և եթէ կա-
րենար չէր խոցներ գողնալու՝ պատկե-
րաց հաւաքումն ամբողջացնելու մըտ-
քով : Անգամ մի վիլնա տիրութեակին
պարահանգիսի գնացին . թառաս մի-
նակ մնացած , հանեց հաւաքած պատ-
կերները շարեց չորս դին , և մէջէն մէկն
զիմացն առած օրինակելու կ'այլատէր ,
ժամերը կ'անցնէին առանց նորա իմա-
նալուն : Յանկարծ սաստիկ ապտակ մը
զթառաս գետին կը գլորէ . տիրոջ ապ-
տակն էր որ պարահանգիսէն դարձեր
էր , և թառաս զբաղեալ չէր իմացեր .
Երկրորդ օրը կառավարը , տիրոջ հրա-
մանաւ սաստիկ ծեծ մը քաշեց թառա-
սին , չէ թէ նկարելուն համար , այլ թէ
կրնար կրակ իյնալ տան մէջ և հրդեհ
պատճառիլ :

Թառասի տէրը տեսնալով որ նա
չունի ժառայելու չնորհք , միւս կողմա-
նէ ևս թախանձանացը զի՞լանելով , եր-
բոր Պետերպուրէ գնաց , չորս տարուան

համար նկարչի մը քով տուաւ զի՞նքն , այլ սա ևս՝ աւելի ներկարար կրնար կոշուիլ քան նկարիչ : Ենվշենքո ամենայն ջանիւք սկսաւ աշխատիլ , բնակած տեղն գետնայարկ մ'էր , վրան դլուխը խեղճ , կուչո՞ւ կերակուր չէր ուտեր . սակայն և այնպէս երջանիկ էր : Հորիզոնը քանի կ'երթար կ'ընդարձակէր . շատ կը սիրէր մայրաքաղաքին լայն լայն փողոց . ներուն մէջ ժուռ գալ . կը յաճախէր ամարանոց պարտէզը , ուր զիսաւոր ճամբաներուն երկու կողմը շարուած արձաններուն դիմաց կանգնած , ժամերով կ'աշխատէր օրինակելու . և շատ զիշերներ փոխանակ տուն երթալհանգ չելու , նելսոյի գետափանց վիմարդան թումբերուն վերայ ընկողմանած կը թողուր որ թափանցանէ 'ի սիրտն հիւսիսոյ գեղեցիկ ճերմակ գիշերին աննման քաղցրութիւնը :

Ամարանոց պարտիզին մէջ պատահած դէպք մի՞ թառասի կեանքն բոլորվին կերպարանափոխեց : Օր մը սա արձանի մը դիմաց կանգնած օրինակելու հետ էր . Փոքր-Ռուս պատկերահան մի խօսք խառնեց հետք . — « Դուն լաւ կ'ըլպայ որ ջրաներկով աշխատիս , » ըստ . Թառաս սկսաւ ջրաներկով աշխատիլ , և այնչափ առաջ զնաց արհեստին մէջ , որ Փոքր-Ռուս նկարիչը կրցաւ զնամոցնել յակադեմիայն գեղեցիկ արուեստից 1837ին , 23 տարեկան հասակին մէջ :

Ժուրովսկի բանաստեղծն որ նոյն ժամանակ վարժապետ էր այժմեան կայսեր բոլոր Ռուսիոյ Ալեքսանդր Բ . Նիվոլյանվիլ , մեծ համակրութիւն մը ունեցաւ Ենվշենքոյի վերայ , զոր և հաղորդեց պալատականաց : Սկսան մտածել . ան երիտասարդն որ յոյս կուտար օր մի լաւ նկարիչ ըլլալու , պէտք է որ գերութենէ ազատի . ուստի իրենց մէջ վիճակահանութեամբ 2500 րուալ . հաւաքելով տուին թառասի տիրով , որով թառաս գերին եղաւ ազատ քաղաքացի 1838ին ապրիլի 22ին : Ումանիկարծեցին որ ճշմարիտ տաղանդն և հանճարը կրնան միշտ ինքնին բա-

նալ յառաջադիմութեան ճամբան . բայց մենք սիսալ կը համարինք այդ կարծիքը . նախ՝ շատ հեղ հանճարներն , երկար ժամանակ ծածկուած կը մնան , ինչպէս չոր ու անջրդի երկրին մէջ ցորենահատան . որչափ պարագայից շարք և բանութիւնը հարկաւոր են՝ որ շատ մը արգելից առաջն առնեն և գուրս բերեն ճշմարիտ հանճարը : Ո՞րչափ , այս պատճառով համար , բնածին հանճարներ , անյաղթելի արգելներով կ'ընկնին և անծանօթ կը մեռնին կ'երթան : Եթէ Ենվշենքոյի ջանից ձեռնատու պարագայք չյաղողէին , շատ կարելի է որ Ենվշենքու Փոքր-Ռուսաց քերդողահայրը մնար անծանօթ , կամ սակաւուց ծանօթ 'ի թիւս միլիոնաւոր փողաքաց կամ չումաքաց (սայլորդ-վաճառական) Ուրբայինայ :

Վեց տարի աշխատեցաւ Ենվշենքու գեղարուեստից ճամբանին մէջ , նորա երեւակայութիւնը մինչև այն ատեն շտեմարանի մէջ փակուած բուայ նման էր , որ երբ արեւոն ճառագայթներն իրեն համանին նորանոր ընծիւլներով կը բողոքոյի . սապէս ազատութեան արեգակը զրգուեց նորա խանդր . ազատութեան երրորդ տարին Ենվշենքու սկսաւ գրել , հաւասար մեծամեծ բանաստեղծներու : 1838-1848 , տասը տարիներ նորա երջանեկութեան պարագայն է . զարմանաց առարկայ դարձաւ Ենվշենքու , 'ի Պետերպուրէկ , յաշ հայրենակցաց , գրած ոսանաւորներն ձեռքէ ձեռք կը քալցրնէին . իսկ երբ ճամբական ընթացքն աւարտելով գնաց յիւր սիրելին Ռուբայինա , կալուած ատէր մեծատունք , մեծ պատիւ կը սեպէին իրենց , հիւրինկալել և մեծարել զերգիչն հայրենեաց . բան չէր պակսեր , կարծես Ենվշենքու , հասած էր 'ի ծայր փառաց . այլ այնպէս չէր , թուիս թուիս ամպեր կը նսեմացընէին նորա երջանեկութեան արեգակը . չէր կընար Ենվշենքու առանց սաստիկ ցաւոց նայելու իր չորս կողմը , ուր միլիոնաւոր հայրենավիցք անազատ գերութեան մէջ էին . ուստի ինքն քիչ առաջ ազատած էր . զուր-

յածներուս հաւաստիք ինքն կուտայ համառօտ այլ աղդու խօսքերով, յինք-նագիր կենաադրութեան, զոր մեռնելէն մէկ տարի առաջ ուղարկած է առ խմբագիրն ընթերցարանին-ժողովրդական, զի արեանակեան կիշանելով թափանձանաց խըմբագիրն և Անցեալն իմ զայրագիրն է. և այնչափ առաել ևս զայրագիրն, զի արեանառուք իմ եղարք է քորք, զորոց ցարդ ոչ յիշատակեցի, գեռ ևս, ցայս օր կան ՚ի դերութեան: Այս տէր, գերի են նորա մինչն ցայս վայր ։ Յուղը բովանդակ բացագանգութիւնը, այս պարզ իրականութեանն ծանուցման առջն իր կորսնցընն իրենց արժէքն. Շեվչենքո այս համառօտ խօսքերով հապճեպ աւարտելով կենաադրութիւնը, մեզի գուշակել կու տայ, որ գեռ առաջ չերթար ձեռքք այլ ևս զրելու. կը գողղըզան ձեռքերը, աշքերն արցունիք կը կոխեն, անտւնը չուա մը ստորագրելով կ'աւարտէ խօսքը, չուզելով երկարել այն նիմիթին վերայ որ սրտին խորախոր վէլքերը կ'արիւնոտէ:

Նորա գրուածոց մեծագոյն մասը, կ'ազգեն գութէ և գորով առ տկարս և ընկծեալս, միւս կողմանէ կամ հակառակէն ատելութիւն և զայրոյթ առ հարատահարիչս ներշնչեալ ազատ խանդիւ, նորանոր վարցութեան գաղափարներ կը յշանայ մոտաց մէջ. ՚ի սրտէ կը փափաքէ տեսանել զիւքրայինա ազատ և փառացի, կ'ուզէ որ բոլոր Սլաւեանք ՚ի միւսին, առ հասարակ ազատ հասարակապետութիւն մը կազմեն, ազատ կառավարութիւն ունենան, ամեն ցեղը այլ համասլաւեան սիրով կապուին իրարու. Այս և ասոր նման այլ ևս համարձակ դրութիւնք, յորդոր բողաքաց առ անցեալ փառս, ողքը Ռուբրայինայ վասն կորուսելոյց ազատութեանն, ևս և անպատեհ երգիծանութիւնք առ թաղապսակ զլուխս, վարչութեան ուշը դարձուցին Շեվչենկոյի վերայ, և միկոլոյ Ա. կայսեր հրամանաւ բանաստեղծն իբր սոսկական ոմն զինուոր աքսորեցաւ ՚ի գունդ բերգապահ զի. նուորաց Արալճին մօտերը. այն գըն-

դին զինաւորք տարուէ տարի կը փոխուէին, այլ Շեվչենք դատապարտեալ էր մինչեւ ցմահ հոն մնալու, միանգամայն արդիուած էր նկարելն և գրելն: Մկրտան նորա վերայ հսկողութիւնը շատ սաստիկ էր, այնպէս որ բանաստեղծս մեծ վախով և զգուշութեամբ փոքր տետրակի մը վերայ կը նշանակէր իւր Մտաճորիւնքն, և շուտով կօչիին խոնճին մէջ կը պահէր: 1848-1850 հարիւրաւոր մանր ոտանաւորներ գրեց: Վերջերը հրաման տրուեցաւ թուղթ և գրիչ գործածելու. այլ ըմբոստացաւ խանդիւ, զը, գաղրեցան Շեվչենկոյի երգերը. նկարչութեամբ միայն իւր ձանձրոյթը կը բարեխառնէր, այն ևս գողունի և ՚ի ծածուկ:

Պ. իվան Թուրկիենելով պարագայ մի կը պատմէ այս մասիս, որ յիրաւի պատիւ կը բերէ նոյն միջոցի Օրէնպարկի գաւառապետին, Պ. Փերովլիքայ: Օր մը զօրադիմաց մէկն, նախանձաւոր իւր պաշտօնին, լսելով որ Շեվչենքու ականջ շնմելով արդեկից՝ սկսեր է վերատին նըր կարչութիւն, իրեւ պարագ խղճի կ'իմացընէ գաւառապետին. Նա խոժու աշօք հայելով զօրադիմին, « Այս ականջնով ես լսւ չեմ լսեր՝ կ'ըսէ. միւս ականջնով ես զուրցէ ինչ որ ունիս զուրցելիք ։ զօրագլուխն հասկանալով գաւառապետին միւսքը, միւս ականջնոն բոլորովին անտարբեր բան մը կը փախսայ:

Շեվչենքու տասը տարի յաքսորանս տառապելէն յետոյ, նիկոլայ կայսեր մահունէն վերջը, միջնորդելոյ բաղդ ունեցան հայրենակից ավնուականք, նորա ազատութեան համար, և ստացան զիմիւն ազատութեան: Դարձաւ Շեվչենքու ՚ի Պետրպուրկ: Ինչպիսի մեծ բաղդ, երբ տեսաւ որ իւր լեզուաւ ուրիշներն ևս սկսեր են գրել, և թէ նոյն լեզուաւ օրագիր մը կը հրատարակուի, և թէ Մարկոսի վոկչորի գրածներն եւրոպական շատ լեզուներով թարգմանուած են:

Շեվչենկոյի մեծ հանճարոյն վրայ աւելցընելով տասը տարի հայրենեաց համար կրած աքսորանքը, ա'լ աւելի պա-

տուական ըրին զնա յաչս հայրենակցաց : իւր ականջներով կը լսէր թէ ինչպէս զինքը Ռուսաց առաջնադաս բանաստեղծներէն վեր կը գտասէին , քան զփուշքին և զլերմննթով :

Բանաստեղծիս վերայ , քանի զնաց այնշափ տիրեց հայրենեաց սէրը , որ կամովին հրաժարելով Գետրպուրկի մէջ անցուցած փառաւորեալ կեանքէն , ու բոշեց երթալ Ռւքրայինա , և Տներերի ափանց վերայ՝ անկիւն մը քաշուած անցնելու մնացեալ կեանքը , կարգուելով մէկ Ռւքրայինացի գերի , որը , զեղացի աղջկան մը հետ , զոր արդէն իւր երգոց զիւցազնուհին ըրած էր :

Այլ գժրազդաբար , ժամանակէն առաջ ծերացեալ էր նա , քաշած նեղութիւններով , և ապսրանաց մէջ ոգնոր ըմկելիք գործածելու սովորելով : Շեվշենքոյի առաջարկութիւնը մերժեցին զիւցազնաբար՝ երգած զիւցազնուհին , լաւագոյն սեաբերով , իրենց ախորժակին համեմատ , համած ֆորք-Ռուս գերւոյ մը կին ըլլալ , քան թէ անմահացընել անուննին գերահոչակ բայց միանգամայն զինով բանաստեղծի մը հետ ամուսնանալով : Ոյս անյանող ամուսնութեամբ կոտրեցաւ բոլորովին պուետիկոսին սիրտը , դարձաւ Պետրպուրկ , և ուզեց գրելով իր վշտացեալ սրտին միխթարութիւնը գտնել . այս անդամ՝ լըմբոստացաւ խանդը , գրեց վերտին շատ նշանաւոր երգեր , այլ իւր աքսորանաց մէջ ատացած ախտը զօրացաւ վրան . և արծաթօվ՝ ի զերութենէ ազատած բանաստեղծը , կամովին գերի եղած զինեմոլութեան , կամաց կամաց արդէն տառապանք մաշած մարմինը թողուց հայրենակցաց՝ իրեւ առհաւատչեաց մեծի սիրոյն . վախճանեծաւ թառաս Շեվշենքո 186 իրն վետրուարի մէջ . և երբ ընդ համօրէն լուսաստան գերեւաց աղատութեան լուրը հնաց , արդէն մեռած էր նա . շունեցաւ գերկ ընդ խառն պատուելու բաղդը իւր աղատացեալ եղբարց և քերց հետ :

Շեվշենքո , ինչպէս տեսանք , իւր մանկութիւնը լերանց վերայ և դաշտերու մէջ անցուց անբան անսամնոց հետ . յետոյ թէպէտ ունեցաւ և մարդկանց հետ ևս յարաբերութիւն , այլ յաճախ այնպիսեաց հետ որ լոկ անուամբ և կերպարանքով կրնային մարդ կոշուիլ , ու բարգով և վարգով յիրս իրա չէին տարբերեր յանասնոց , ինչպէս նորա տիրացու վարժապետներն . թէպէտնա կարդալ զրել գիտէր , այլ համեմատելով զնա ուրիշ բանաստեղծից հետ , համարեա թէ կը գտնանկ զնա բոլորովին անտեղեակ դպրութեանց : Սակայն և այնպէս բնական ձիրքն այն աստիճանի գերազանց է , և բանաստեղծական միտքն այն աստիճանի արգասաւոր , որ չատ հեղ , դպրութեան պակասորդը լեցընելով , ի վեր կ'երկոցընեն զեվշենքո քան զրազում հմուտս զըպրութեան և նոյն իսկ գերգողական արհեստին . այնպէս նուրբ է զգայականութիւնը , որ թեթև շարժում մի կը հնչէ : Քանի մի մանկական տիոց յիշատակք , հատուկտիր քանի մի տողք հնոց , գնչուց ասացուածք ծերոց և պառաւանց , առատ նիմի եղած են նորա զիւցազներգութեանց . նորա զըպրուածոց մէջ Փոքր-Ռուս քոզաքաց քաջագործութիւնք , վսեմ և մեծ ուժով զրոշմուած կը կարդանք :

Շեվշենքո հին քոպզաբարաց նախնական պարզութեան վերայ աւելցուցած է քնարերգական դաշնակութիւն մը , հաճոյ ականջաց : Եթիշտակենք քանի գրուածներն բանաստեղծիս , որք համարեա թէ ծանօթ են բոլոր Ռուսաց , իրենց իսկատափ գեղեցկութեամբք :

Համալիմա , Քաթերինա (կատարինէ) , Նայմիչքա (Աղախին) , Հայտամաքի (Քաջեն) , Մարիամնա , Թոփոյեա (Բարտին) , Նէփիյնիք (Գերին) և այլն : Բաղմաթիւ են նորա Տումբքա (մոտածութիւնք) անունով մանր գերգուածք որք

ըստ մեծի մասին գանգաւոք են մրայոն
և սեաշեայ Ռէքրանուհեաց :

Համալի՛ա Շեվշենկոյի ողելից զը-
րուածոց մէկն է, ուստի քանի մը տող
թարգմաննենք հայերէն . քիչն կարելի
է գուշակել ամբողջին միտքը և բանա-
ստեղծի ոգին : Այս ևս պէտք է խոս-
տովանիլ, որ հայերէն թարգմանութիւ-
նը, յորում թէպէտ աշխատառած է ողջ
պահել բանաստեղծին միտքն և ոգին,
չոնի բնագրին ոչ ոյժը և ոչ ներդաշ-
նակութիւնը . զի փոքր Ռուսաց լե-
զուին մէջ յաճախ են ձայնաւոր տառք,
ինչպէս յիտալականին, որով և կարի
յարմարաւոր ոպանաւոր դրութեան :
Այս Համալի՛ա զըրուածքն կըսկսի յիւս-
կիւտար բանտարգեալ Քողաքաց գան-
գատներով, որք ողբալով կը հարցընեն
Ռէքրանիայի հողմոց և կապուտակ ծո-
վուն՝ թէ արդեքք պիտի գտն կամ երբ,
իրենց բողաք եղբարքն ազատելու զի-
րենք 'ի գերութենէ :

« Զի փըշեր հովս մեր աշխարհքէն,
Զեն գար ալիք Ռէքրայինէն .
Արդեքք մերոնք Բնչ մըտմբտան,
Պիտ' արշամե՞ն ի Թուրքաստան :
Բնկած ի բանդ յօտարութեան
Ո՞ն, չենք գիտեր մենք ոչ մի բան :
Փըշէ հովիկ, չեն աշխարհքէն,
Թըլոիր անցիր կապոյտ ծովին,
Արցունքս սըրբէ, կապերս թափէ,
Մեր ցաւերուն գարման մ'ըրէ :
Դուն ծով՝ խաղան Քողաքներուն
Արագավազ մակոյիներով,
Թող երենան ծայր լոյրերուն .
Շուտ բեր զնոսա մինչ ի մեր քով,
Տեսնաք անգամ Քողաքաց փառք,
Ու վերջ մըտնանք սև հորուն տակ : »
Արգելականք ի յիւսկիւտար,
Զայս երգելով, ցաւած սըրտով,
Գանգատ ու արցունք հեղեղաբար
կը թափէին ի կապոյտ ծով :
Սասանեցատ վոսփոր, դողաց,
Զի չէր կենաց մէջը լլասած
Քողաքներուն ողբերու ձայն,
'ի ուսած փըշուած ցուլի նըման,
Քողաքաց ողբն ու քանքաբարտանք
Ահադնաձայն ալեաց շալակ

ԳՐԱԿ. Ա.

Ցըւաւ, հասուց հեռուն հեռուն
կապոյտ ծովին ալիքներուն :
Մըրընչեց ծովն վոսփորի ձայն,
Ու ի լիման հասուց պատգամն .
Լիման լըսածն տեղն ի տեղով,
Ռուստածայն ալեաց ձեռքով
Տներերի հասուց ափանց :
Վլար գետը խոխոջաց,
Փըրիուր ափերը ծածկեցին .

« Դուք չէք լսեր, աղբար լուծէ : »

Եւ դուն քուրիկ մեր Խորթիցէ ² : »
« Հաւ, իմացանք, շատ մ'կըրկնեցին
Երկիր և գետն ի միասին .

Ու Տըներերը ծածկեցին

Մակոյկը . Քողաքք զայս երգեցին ...

Շարունակելով կը գրէ Շեվշենքո Քո-
զաքաց Համալիա հեթմանին առաջ-
նորդութեամբ, խառնագոչ երգերով,
գետոյն և ծովերուն. ալեաց հետ կոռե-
լով ի թուրքաստան արշաւանքը, իս-
կիւտարի այրիլը, բանդարիկեալ Քո-
զաքաց ազատութիւնը . և այս ամեն
պարագայք՝ այնպիսի կենդանի, յան-
դուզն, միանդամայն ուժին գար-
ձուածքներով կը ստորագրէ, որ զգա-
յուն ընթերցովին սրտին հետ ի միա-
սին և ոստիքերը շարժ կը հանէ : Բանա-
ստեղծն չէ թէ միայն ծննդեամբ և կեր-
պարանքով Քողաքք է, այլ և մոքով և
սրտով :

Հայտամա՛քի բանաստեղծութեան
մէջ Շեվշենկոյի հանճարը լայն և ընդ-
արձակ ասպարէզ գտնալով, աւելի կը
զայրանայ, կը ճոխանայ . շատ զգայուն
նկարագրուած է « Յորհնութիւնն աշ-
տեից », որով զինուորեցան Հայտա-
մաք Քողաքքը, Զարդելու Ռւմայն քա-
ղաքին մէջ բնակող Հրեայ և լեհ կա-
թուղիկեայ բնակիչները : Հայտամաքաց
պարագլուխն կոնժա, ժամանակին
կարգուելով, ասեր էր իրեն կին լե-
հուհի մի, ուստի ունեցեր էր երկու
մանչ զաւակ: Մինչդեռ Հայտամաք այս
ջարդը կը գործէին՝ (1768) գիշերուան
միթութիւնը օգնական առնելով, և կոն-
թա իւր ատելութիւնը կը յագեցընէր

1 Մարդ, դաշտ:

2 Անուն գետայ:

արեան գետեր վազցընելով քաղաքին փողցներուն մէջէն, Հայտամաքք Յիսուսեանց վանքէ մը կը հանեն կը բերեն նորա ղիմաց իւր երկու որդիքը և կ'ըսեն և երգուար բնացինջ առնել բոլոր կաթուղիկեայս առանց խնայելու ծեր, տղայ, կին և աղջիկ, ահա քու որդիքդ, որք կը գաստիարակուին թիսուսեանց քով : կոնթա հաւատարիմ երդմանը, երկու որդիքն ալ կը սպաննէ. քաղաքը չորս կողմէն կը սկսի այլել, Քուղաքը ինչպէք կը սարքեն, քոպղաղը կ'երգեն, պանտուրայք կը հնչեն, ասդին անդին կը պարպուին գինւոյ տակառներն, ամենքը գինովցած, միայն կոնթա ցնորտա, ատուերի պէտք կը պտըտի և կը ֆինտոէ գիտականց մէջ իւր զաւկըներն, և գտնալով՝ իւր ձեռքերով փորած փոսի մը մէջ կը ծածկէ զանոնք ընդ հողով :

Այսպիսի վայրագ և ահաւոր տողեր գրող գրիչն, կարծես անկարող պէտք էր ըլլալ նկարագրելու բնութեան փափուկ մասունքը. այլ Շեվշենկո, կրնամ զուրցել, ի փափկութեան աւելի յաջողած է, և իւր տողերուն վայրագութիւն տուողն՝ առ հարստահարեալս և առ ընկնեալս ունեցած սաստիկ համակրութիւնն է: կը պատմեն որ եթէ հասարակ խօսակցութեան մէջ, խօսք բացուէր ժողովրդեան ընկնեալ մասին կամ գերութեան վերայ, այն աստիճանի կ'ոգեսուէր, կը զայրանար և ինքն իրմէ դուրս կ'ենար, որ բարեկամք հանդարտեցնելու համար զնա հազարումէկ տեսակ հնարք կը բանեցընէին: Եթէ մէկն նորա գրուածոց վերայ աչք մը տայ, յայտնի կը տեսնէ որ գրողն, զինքն կը կարծէ սահմանուած՝ պաշտպանելու գտկարս, և թէ երգելու ձիրքն իրեն տրուած է՝ իրը հրապարակական քարոզչի: Այս պատճառաւ դրեաթէ երգոց մեծագոյն մասն 'ի պաշտպանութիւն և ի խրատ անզօրից, տկարաց և մանաւանդ անփորձ մրայօն Ուրայնուհեաց համար գրած է: Նիւթոյն միակերպութեանն, ծննդական մտօքն և աշխայժ երկակայութեամբ

միշտ նորանոր ձեեր և կերպարանք կուտայ, որով միշտ նոր ախորժանօք կը կարգայ բանասէրն: Տեղ մը այսպէս կը գրէ.

Զարագուշակ թըռչնոյ մը պէտ կ'երգեմ, առանց յօգնելու ես, Զթըռուառութիւն մատաղ աղջկանց Մոլորելոց յիւրեանց տէրանց: Երգ երգելով՝ կու լամ կ'ողբամ, Գիտնալով որ՝ երգքը ողբական զեն շարժեր սիրտ և ոչ մէկուն, Զըկայ մեղքող այդ խեղմերուն: կը խոցուի սիրտը կարեվէր Լոկ տեսնալով այդ անբաղդներ: « Տնւր, Տէր Աստուած, իմ երգերուն երկնագղեցիկ մի զօրութիւն, Լըսողներուն գութ ազդելու. Դու նոցա սիրտը կակղացու: Տնւր որ երգերս նոցա աչքէն կարեկցութեան արցունք քամեն Ու խընայեն թըռչուառներուն: Տնւր որ նոցա սորվեցրնում: Ըզճանապարհ բարոյն, սիրոյ Եղբայրականն և Աստուծոյ: »

Կը զգուշացընէ Շեվշենկո զիւքրայ. նուհիս որ յօտարաց չխարբուին, ինչպէս ուսա զինուորներէ. այս վախճանաւալ գրած է կատարինեն մակազրով բանաստեղծութիւնը: Աղախին քերգուածին գիմաւոր նիւթն այլ նոյն է. Բարտի անունով առասպելախառն ու տանաւորին ևս վերջը հոս կը յանգի, և այլ շատերուն:

Համարձակած է Շեվշենկո քրիստոսական սուրբ կրօնից երկրպագելի բարձր միանգամայն և պարզ խորհրդոց վերայ ևս իր քողաք երևակայութեամբ, ըը գրելու, այն է քրկին նննգոց վերայ՝ ի Մարիամ անուն քերգուածին, որ և արգելեալ զրոց ցանկն անցած է. Այս բանաստեղծութեանս վերայ, փոխանակ քննագամանութելու, այնպէս կը համարիմ որ յարմար կու գայ Շեվշենկոյի կրկնել Ապեղէս նկարչին զուրցած է՝ իւր նկարուց կօշկակար կը իտիկուին: կը գնենք սորով և երկու ոտանաւոր՝ Շեվշենկոյի քոպղար երգարա-

նէն թարգմանելով, մին համառօտ, ,
միւսն երկար . առաջնն գրաբառ լե-
զուով Մտաճորիսն, յորում կը դան-
գատի երեսի վերայ մասցած Ուքրայ-
նուհին, ընդգէմ բաղդին . իսկ միւսն
մէջ, որ աշխարհաբար թարգմանեցինք,
պարզ խրատներով, կոյր աշուղի մը
բերնով, կը զգուշացընէ զաևաչեայ, որ
յիմարաբար մանկական կրքերուն չհե-
տեին . կը խրատէ և զծնողս, որ լաւ
հոդ տանին զաւակաց վերայ :

ՄՏԱԾՈՒԻԹԻՒՆ

Առ ինչ սեւաւ աշքըս իցեն ,
Վասն էր թուխ յօնքս նըկարէն
Ույր վասն հասակ մանկական ,
Հըրճուանք սըրտիս աղջկական :
Հասակս գեռ ևս նորաբոյս
Նըկուն եղեալ է անյցս .
Լան աշքս և յօնքս թըխամյան
Ի հով լիցին վատագոյն :
Թառամիս սիրտս վարանեալ .
Իբրև թըռչնիկ արգելեալ .
Առ ինչ իմ գեղ սիրազարդ՝
Մինչդեռ կայցեմ ես անբազդ .
Դրժենդակ է ինձ որրոյս ,
Վարել ըզկեանս կենցաղցս :
Մերձաւորքն ինձ, - օտարք են .
Զիք ոք, ընդ ում խօսիցիմ ,
Զիք ոք, առ որ հարցանեմ ,
Ընդէր աշք իմ արտասուեն .
Զիք ոք առ որ ասիցեմ ,
Ուր զինչ և սիրտըս խընդրէն .
Է՞ր նա ըզտիս և ըզցայդ
Մընչ ուժգին գերդ տատրակ :
Ու ոք նըմա հարցանէ :
Ու ոք գիտել ախորժէ .
Ու հարցանեն արք օտարք ,
Եւ զինչ հարցուածքն այն դատարկ-
թողէք զի լայ որք աղջիկ ,
Թող զի անցցեն ժամք տարիք :
Լաց դու սիրտ իմ, աշք լացէք
Մինչ չկ խապո. փակեալ էք .
Հարէք բողոք դառնադին
Մինչ ցըզգալ փսթորկին ,

Որ և տարցէ բըռնահով
Յայնկոյս կապցան հեռածով ,
Յունկն՝ առ երկմիտ պատանեակ
Վըշտաց ցաւոցըս հաւակ :

Մ Ա Ր Ի Ա Ն Ն Ա

Մէկ կիրակի օր մ'ի դաշտին
Աղջիկները կը զբօննուին ,
կան հետերնին ևս մանչեր ,
Եւ կ'երգէին այս այն երգեր .
Զօսուանք աղջկանց ընդ մանչերուն
Առաւօտներ և իրիկուն ,
Եւ կամ ծեծելը մօրերնուն
Աղջկանց որ՝ Քօզաքներուն
Երես չըտան : Առ հասարակ
Աղջիկներէն ով ինչ գիտէ
Սորված բերնուց երգ եղանակ ,
Զայն երգ կ'ելնայ ու կը երգէ :
'Ի ահա տըղում' ձեռքէն ըըռնած
Եկաւ այն տեղ կոյր մը խըռփած .
Կօշիկները ձեռքը առած ,
Կըռնակն տօպրակ մը շալակած :
Իսկ այն աղքատ ու խեղճ տրդուն ,
Վըրայ զըլուի պատառոտուն ,
Ոտաւըներն ալ կ'երերային ,
Որդի տընանկ խեղճ կատարին :
- « Աղջիկներ հա, տեսէք ահա ,
Աշուղն կու գայ, աշուղն կու գայ . » -
Կոքա մանչերն ւ երգեր ժողած
Ելան իսկոյն կուրին դիմաց :
- « Հայրիկ հոգի, քաղցր աղաւնեակ ,
Երգէ մեղի մէկ եղանակ : »
Մէկը կ'ըսէ « Կու տամ ըստակ , »
Մէկ այն կեռաւ » միւսն, « օշարակ »
« Նըստէ քըչիկ մը ոգի առ ,
Զարկ եղանակ մը ի քընար ,
Մենք քու դիմացդ կըբըռնենք պար : »
- « Կը հասկընամ, իմ սիրեկիք ,
Կը հասկընամ, տեսօք ծաղիկք ,
Շընորհակալ եմ ես , սիրուն
Ու անուշիկ ձեր խօսքերուն .
Կը զարնէի ես ձեղ քընար ,
Այլ տեսէք որ՝ չունի նա լոր . »

երէկ գնացի ես ի շուկան
Քընարո եղեր է անպիտան ,
Միայն վրան երեք թել կայ : » —
— « Զարկ երեքովլը , ինչ կըլլայ . »
— « Զէ թէ երեք , ես մէկ թելով
իը զարնէի ժամանակով ,
Բայց անցան , այն ատեններ .
Նըստէք , նայիմ , իմ սիրուններ : » —
Նըստան ամենը ի գետին :
Ենրը՝ տոպրակ մէջ տեղ բացած ,
Հանեց քընարը ջախչըխած ,
Եըտկեց . փորձեց մէկ երկու հեղ ,
Վեր վար շարժեց , զարկաւ աղեղն ...
— « Զեղ ինչ երդեմ . . . ըսպասեցէք
Սև աչք Մարիանն , դուք լըսած էք . . .
Կեցիք երգեմ , մըտիկ արէք ,
Ու դուք ձեզի մըտածեցէք . » —
— « Հին ատենով կար մի մարիկ ,
Ժամանակին ունէք էրիկ ,
Բայց նա վաղուց , հող էր գարձեր
Սա ևս այրի էր մընացեր ,
Տարիքն առած , չէր մանկամարդ ,
Ունէք եղներ ու սայլեր շատ ,
Մէկ ալ աղջիկ , բայց գեռ տըղայ ,
Անուն նորա Մարիաննա :
Մեծցաւ աղջիկն նըման ծառի ,
Սև աչք ու յօնք , դէմք նազելի .
Հարսն ըլլալ արժանի
Հեթման քաջ սիրտ իշխանի : —
Բայց չէր երթար Մարիաննան
Դէպ ի յանտառ երեկոյեան
Գիրուկ և ոլրած պերեւելով
Ենր ու հարուստ իշխանի մ՞քով :
Ա.Ա. Պետրիկի մը եաւեէն
Նորա խելքը կ'երթար զըլիսէն : . . .
Եւ երբեմն ալ լրու կը կենար ,
Ու աչքերէն արցունք կու գար : »
— « Ինչու կու լսա , դու իմ թըլոշնիկ , »
Կը հարցընէք նըմա Պետրիկ ,
Նա՞ կը գառնար կը ծիծաղէք ,
— « Պատճառն ինքս ալ չեմ զիտեր . »
— « Թերես մըտքէդ դու կ'անցընես ,
Որ՝ կը թողմում օր մը ըգքեղ . . .
Զէ սիրելիս , որչափ ապրիմ :

Քեզմէ պիտի շըբաժնուիմ :
Լըսուած բան է , որ սիրելիք
Երբ բաժնուին մէկն ի միւսէ ,
Ապրին մընան , ողջք կենդանիք
Ու յըմեռնին սըրտի ցաւէ : »
— « Իմ աղաւնեակ , զիս կը խարես .
Աշուղնիրուն երգն լըսած չեմ . . .
Խրաւ նոգա իրենց խելքէն
Խիստ շատ բաներ կը հանճարեն . . .
Կոյրն են աշերը՝ տեսած չեն .
Չեն գիտեր ինչ է ու յօնքեր ,
Եւ մըթնագոյն նաշխուն աշեր ,
Ոչ բարձր հասակ քաջ քողաքին
Եւ ոչ ճրկունն փափուկ կուսին ,
Ոչ աղջըկան ծամք թըլսաթոյր ,
Ոչ քողաքին զըսուզ գանգուր :
Ես ի խուլ խոր գերեզմանիս
Ոմէն խօսքին իմ գետրիկիս ,
Պիտի գորգեմ , սիրտս ճըխալով .
Ով իմ արծիւս , կապոյտ թենով ,
Կը սիրեմ քեղ ևս և անտէն
Ինչ սիրեցի ես քեզ աստէն : » . . .
Բայց տես չեղաւ փափաքածնին . . .
Մարիաննային մայր չէր զիտեր ,
Երէկ իրկուն մինչ կէս գիշեր ,
Աղջկան , ինչպէս , և ուր տեղուանք
Անցուցած ժամն ու ժամանակ .
Դեռ փոքրիկ է , կ'ըսէք , տըղայ
Աշխարհք ինչ է , նա ինչ գիտնայ : »
— « Լաւ գուշակեց պատուցած մայր ,
Ա.Ա. ոչ ամբողջ , կիսակատար ,
Ա.Ա. ալ համրէ որ՝ մոոցած էր
Խոր աղջկութեան խելքն ու կիրքեր :
Լաւ գուշակեց որ՝ Մարիաննա
Դեռ չէր զիտեր , անփորձ տըղայ ,
Ի՞նչպէս պէտք է , խելքով ապրիլ :
Ա.Ա. գիտէր նա սիրել սիրուիլ .
Եւ կը կարծէր որ՝ ոչ մարդիկ
Ոչ մայրն և ոչ իսկ կերեզման
Իրեն սէրը արղայական
Կարնան անել բաժինք դաշինք :
Միտք գըրած էր որ աշուղք կոյր
Զըտեսնալով զաշս սևաթոյր ,
Կը բամբասեն , զըւր , զաղջիկներ : . . .

Այս ճիշդ է կը բամբասեն ,
Բայց ինչ . միթէ սուտ կը զուրցեն : —
« կը բամբասեմ և ես ըգձեղ
իմ սիրական օրիորդներս , .
Վասըն զի այդ չարը տեղով
Գիտեմ ես ինքս , անձիս փորձով .
Ուր թէ ամէն իմ զիտցածներ
Եւ ոչ մէկի մը պատահէր :
Թէպէտ անցաւ աշխոյժ հասակ ,
Այլ գեռ վառ է սըրտիս կըրակ : . . .
Խօսքն կը տրելով ըսկըսաւ լսց ,
Մեր աղիկները զարմացած ,
Չըհարցուցին ինչն կու լսր ,
Հարցըներու ալ պէտք չըկար :
Այսպէս անցաւ քիչ մը ատեն . . .
Բայց մէկերնուն անոյշ անոյշ
Քաջալերէն առնըրով ոյժ ,
Խօսիլ ըսկաւ ծերլ նորէն ,
Ու կյոր աչքերը սըրբելով . . .
— « Դուք նայեցէք որ՝ չուզելով
Սիրտս կը փըղձկի : . . .

Այլ ձեր սըրտէն

Այս թող չենայ . միւս իրիկուն
Մարիաննային ու Պետրիկին
Մէկմէկու հետ տեսնուածին
Մայրը շունէր տեղեկութիւն :
Անոր համար կը զարմանար .
— « Այս աղջրկան , ինչ եղեր է
Զըլայ , կըսէր , աչք առած է .
Իր նըստի որ կարկըսէ կար ,
Կարած կարը չէնք մը շունի ,
Երգ երգելու որ ըսկըսի՝
Պետրիկ , Պետրիկ վերջը չըկայ : . . .
Առաջ բանի տեղ չի դըներ ,
Տըղայական են ցընորդներ —
Կը ծիծաղի : — Երբ կը տեսնայ
Որ՝ ծայրն գէշի ելեր կ'երթայ .
Օր մը կ'ըսէ Սա աղջրկան
Խընամէխօս ըսպասելու
Օրերն կարծեմ որ՝ մօտեցան ,
Տըղայ չես դու , եղար հարացու
Փեռայդ կ'ըլլայ ազնուական .
Ուրեմն պէտք է որ հարսանիք . . .
Ճորով այս խօսքս ելած բերնէն

— Որուն պիտ' տաս , զիս հարս , մարիկ ,
Խօսքը կըտրեց արտորալէն
Մարիաննա . — « Որուն հաւնիմ : —
Երգեմ երգը Մարիաննային .
Երջանկութիւնդ թըռաւ քեզմէ ,
Նորէն ըընաւ զառնալու չէ .
Ինչո՞ւ երէկ , երբ դարձար տուն
Զրիակեց աչքըդ քուն մահուն .
Ինչպէս հեշտ էր քեզ միսմինակ
Քաշուած հանդչիլ սև հողուն ատկ .
Այն ժամանակ գեռ ևս վըրադ
կուլար մարիկըդ սիրակախ .
Հիմն վըրադ լացող չըկայ ,
Գովասանքըդ ով պիտի տայ .
Եւ մինչեւ որ մեանիս երթաս
Ինչ սև օրեր գեռ պիտ' տեմնաս : . . .
Այսպէս ահա իմ սիրականք
Սէկ հատիկ մօր , մէկ հատ աղջիկ
Նորա կեանք ևս ցաւերով լիք :
Մարիաննա իջաւ պարտէզ .
Արտասուաթօր աշեր սըրբեց ,
Նայեցաւ մէկ մ'դէպ յարկուն ,
Տաք էր , բայց չէր պայծառ փայլուն .
Կեցած յերկնիցն ի միջակայ
Սեպէ խնտար խեղճին վըրայ .
Նա չէր գիտեր , թըռուառ աղջրկին
Կուզէր միտնար հողուն ի զիրկ ,
Որ ծածկըսէ մօրն աչքերէն ,
Որ ականջները չըլլսեն ,
Ինչ որ անգամ մը լրսեցին
Խօսակցութիւն անիծազին :
Արև չգիտէր որ երբ մըսանար
Անտառին մէջը դէպ ի մար ,
Պետրիկն իսկոյն դուրս ենալով ,
Ու երգելով խօսակցելով
Պիտ' գարմանէ սիրտն ցաւագին : —
Մարիաննային սիրտ կը ճըմլէր ,
Կուլար , պատճառն ինք չէր գիտեր ,
Երբ հով փըլէ՛ ժըռի բարտին ,
Մանր է միակ աճել դաշտին ,
Կը դադրի հովն ծառն կը հանդչի .
Մայէս ճըմլէն վիշտք՝ սիրտ կուսի :
Մինակ քալելն յանապատին

Ծանըր բան է սիրող անձի մ՛։
Իսկ գալիք չարն առաջւցնէ
Գուշակելն ևս շատ ծանր է։
Մարիաննա յանկարծակի
Հանդիպեցաւ շար գէլ բաղդի : -
Երգեր կ'երգէր , և երբեմն ալ
Աշերն արցունք կ'ըսկըսէր լալ .
Ինչո՞ւ կուլար . ինք չէր զիտեր .
Թերեւս սիրաը կը կըուահէր՝
Բայց բացատրել զայն չէր կարնար
Ինչ որ ինքը ներսէն կը զգար .
Գիշերին մէկ , մայրն պառկած էր ,
Գնաց լըսելու Մարիաննա
Սոխակներուն անյշ երգեր , -
Իրը թէ բընաւ լըսած ըըլլայ : -
Մըտաւ պարտէզն , մըտիկ արաւ
Երգելու ինք ես ըսկըսաւ .
Վերջ ինձորի ծառի մը տակ ,
Լուռ կամացուկ մը առաւ կանկ ,
Թափեց արցունք հեկեկալէն
Ինչպէս տըղայ զատուած մօրէն . . .
Պետրիկ առջնն էր կայնած
Նա չէր տեսնար , աչք մութ կոխած :
« Մի տար , կ'երգէր , դու զիս մարիկ
Խըռֆած ծերու մը հարսնացու ,
Այլ տուր , տուր զիս մայր իմ քաղցրիկ
Պատանեկի մը սիրարկու .
Թող որ ծերը անկին մընայ ,
Թող որ գանձեր , փող դիզէ նա .
Պատանեակը զիս կը սիրէ ,
Զի փընտոէր բազդ ուրիշ ինձմէ .
Օտարին կալն յիմարաբար
Թափառելու նա չիերթար .
Իրեն եղներն , սայլերն իրեն ,
Պատանեաց մէջ , զատ ամենքէն ,
Ինչպէս խաշխաշն բուրաստանի
Ծըլած ծաղկի , կայ կ'երկի :
Ունի դաշտեր և կամք աղատ ,
Բայց գեռ երս չ'ունի մի բազդ , . . .
Թէպէտ կապուած ըլլայ իմ սէր ,
Զէ նա որբուկ , չէ խեղճ անտէր .
Եւ նորա հետ միշտ անբաժան ,
Մէկտեղ կ'երգեմ , մէկտեղ կուլամ :
Տուր զիս . . . » - « Դուստր իմ Մարիաննա

կու տամ ըգքեզ , հարս իշխանի
Թէպէտ ծերուկ , այլ հարուստի ,
Հարիւրապես Յոհաննանին :
« Յոհաննանին . ես կը մեռնիմ : -
- Զէ , չես մեռնիր լաւ զիտեմ ես .
Կ'իշխես ; տըղապէտ կը մեծցընես : » -
կը քանքատի Մարիաննա :
Մարիկ ազուան , սև թուխ մարիկ ,
Վեր թըռչելով կը կարկաչէ .
Սկ յօնքերով անբազդ աղջիկ ,
Անտառին մէջ լալով քալէ :
Կ'անցնի ագուան լեռներ ձորեր ,
Կ'իննայ ի դաշտ ըղբօսնելու ,
Այլ խեղճ աղջիկ , տըրտում երեր ,
Չունի մէկն հետը խօսելու :
Զի թողուր մայրն առաւօտու
Երթաւ նորէն ջուր քաշելու ,
Ոչ ես հնձնել ցորեն դաշտին
Եւ ոչ կանեփը ժողվելու ,
Եւ ոչ այն տեղ ուր կը ժողվին
Մանչք և աղջիկը ի միասին
Ժամ ժամանակ անցընելու :
Նորա հնան տեղը մէջերնին
Գաղտուկ խեղճին վերայ խօսին .
« Հարուստ մարդու նա աղջիկ է
Աղնըւական շատ մեծ զարմէ . . . » -
« Զեմ զիմանար , հոգիս մարիկ ,
Ինչո՞ւ ծընար զիս գեղցիկ .
Ինչո՞ւ տըւիր , յօնք նըկարէն ,
Ի՞նչ շահ ինձի սև աշքերէն :
Տըւեր ես դու ինձ ամէն բան ,
Ինչո՞ւ բազդիս կ'ըլլաս խափան :
Ինչո՞ւ համար զիս սընուցիր
Ու այս տարիփըս հասուցիր .
Քանի որ ես վըշտաց անփորձ
Ե՞ր չի գըրիր զիս հողին ծոց : »
Չըլլաց մայրն աղջկան ձայնին ,
Այլ պառկեցաւ քուն ըլլալու .
Լալով աղջիկը դառնազին ,
Կամաց կարցաւ դուրս ելնալու .
« Միրան ելած է » մըտածեց մայրն ,
Թող որ կուշտ մը արցունք թափէ : »
Բայց Մարիաննա անմըխիթար
Աշխարհք աշքին սև ու մութ է : -

իջաւ պարտէղ . . . սիրտն կը խոցուէր
երբ թոհաննան մըտքին բերէր .
իմ սիրելի , իմ աղաւնիկ ,
Մարիաննա , անբաղդ աղջիկ : —
կեցիր քիչ մը , . . . երգել ըսկաւ ,
Զայն յանտառին տարածուեցաւ .
Աչ կը իցիս՝ այլ Պետրուսիա
կողկողագին արձագանդ տայ . . .
Քիչ մը կ'երգէ , ու կանկ կ'առնէ ,
Մըտիկ կ'անէ , դարձեալ կ'երգէ ,
Զայնը յօդնած մեղմ կը մարի ,
Այլ Պետրիկէն ձայն ձուն չըկայ :
Նա՛ չի կը բներ . . . « Մարիաննա
« Ուր ես սէր իմ՝ եւ դուրս արի » —
Չըլըսուփիր ձայն , Պետրիկ չըկայ :
Այլ բնչ , միթէ ձըգել կարնայ ,
Սկյոճք աղջիկն յայն վիճակին : . .
Կեցիր նայինք . . . նյժն միշոցին
Լուսնեակ վերէն ի մութ յանտառ ,
Իրը յաւերժհարս կը նայի վար .
Մարիաննա կը թափառի .
Սկյոճքին երգը կը դադրի ,
Այլ գեռ սըրտանց սաստիկ կուլայ : —
Դարձիր մէկ մը խեղճին նայէ ,
Ով ապերսխտ , քօզաք Պետրէ : —
Յօդնի գաղրի Մարիաննա
Բայց յօդնելը նա շիմննար ,
Առանց Պետրիկ , ի դաշտ յանտառ .

1 Անուանի երգ , առհասարակ Փողաքաց ծա-
նօթ :

Մըլրելով թափառական ,
կ'անցընէ մութը գիշերուան :
Նոր արևելք կը կարմըրէն ,
Աստղեր ամէն կը ծածկուին .
Խոցուած սըրտով Մարիաննա
իրենց տունին կը մօտենայ ,
կը մըտնայներս , — մայրն քուն կ'ըլլայ , —
Խօլըր աչօքը նայելով
« Ա՛խ գիտնայիր , կ'ասէ , մարիկ ,
Թէ ինչպիսի դաժան օձով
Փաթթըւած է աղջկանդ սըրտիկ : »
Եւ յանկողին , խօպն ի բերան
կ'ինայ , ինչպէս ի գերեզման : . . .

Հոս կը դադրի բանաստեղծս , բայց
դեռ անկատար է կամ յախուռն կեր-
պով աւարտած այս սովորական բնու-
թեան տեսարանը , ամբողջ այս պատ-
մութեան մէջ չոմերական պարզու-
թիւն կը փայլի , քոպզարին օրիորդաց
հետ ըրած համառօտ խօսակցութիւնը
և խրատըն , անդարձ երիտասարդու-
թեան վերայ հառաջանքն , ամբողջ
պատմութեան բնական ընթացքն , և
ցաւալի կատարածն , միով բանիւ այս
երգն Մարիաննա՝ կրնայ նախագաղա-
փար համարուիլ Փոքր-Ծուսաց աղջա-
յին բանաստեղծութեան , և միւս եր-
գոց հետ ցոյց է մեծի հանճարոյ քեր-
թողին և անմահ ացուցիչ անուան թա-
ռաս Շեվենքոյի :

Հ. Գ. Գ.

Ա Ն Ա Ա Յ Ի Ւ

Թուղ զհայր քոյին և ըզմայր , մի լիցի քեզ տուն դադար .
Լեր առանձին . . . թող շիցըն ՚ի հոգւով քում բնաւ յամբայր
կիրք մարդկային . . . սուրբ լեր դու . . .
Առ քեզ երբէք հասցեն մի
Հըրնուանք գեղոյն աշխարհի ,
Սիրոյ , փառաց , հարցատութեան և զօրու .
Սիրոտ քոյ իցէ սուրբ ՚ի ծոցիդ . զիշճս նորուն
կարգեաւ ՚ի սպաս թըրուառ եղբարցըդ պարուն :
Ուր լըսեն ձայն հեծութեան , փութաւ և երթ անխափան ,
Գերոյն լիցիս գերեկից , վըշտատեսին լեր դարման .